


Ե. ԱՆԱՔՈՆ

Ի՞նչ կը խռովածին

ՀԱՅԿ. ԲԱՐԵԳ. ԸՆԴՀ. ՄԻՈՒԹԵԱՆ

ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ



1938

Փ. Ա. Ռ. Բ. Զ.

Տպագր. Պ. Ա. Հ. Պ. Ե Եղբարց

361
Q-43

1 MAR 2010

Ե. ԱՂԱՅՈՆ

Ի՞՞Զ ԿԸ ԽՈՐՀԻՆ

ՀԱՅԿ. ԲԱՐԵԳ. ԸՆԴՀ. ՄԻՈՒԹԵԱՆ

ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ



1933

Փ. Ա. Ռ. Պ. Զ.

Տպագր. ՊԱՀԾԻ Եղբարց

5 FEB 2013

42.673

ԵՐԿՈՒ ԽՍԱՔ

Հիւանդագին վիճակիս մէջ, վերջերս երկու յօդուած հրատարակեցի Փարիզի «Ապագայ» եւ երրորդ մըն ալ Գահիրէ.ի «Արեւ» լրագրին մէջ, Հ. Բ. Ը. Միութեան մասին:

Իմ պատուական բարեկամս Տ. Մկրտչի Անդրսնիկեան ես վերջնոյն մէջ հրատարակեց շահեկան գրութիւն մը, որ հեղինակաւոր պատասխան մը կուտայ այն ֆնադատութեանց որ 27 տարիներէ ի վեր կը կրկնուին բարեգործականին դէմ:

Երկուս ալ որպէս նիմնադիր-վարիչներ այս ընկերութեան, անոր նիմնարկութեան առաջին օրէն ի վեր անոր նուիրուած ենի անտէջ խանդով եւ հաւատքով, եւ կը սիրենի յուսալ որ մեր բարի եւ ազնի ժողովուրդը երկու ծերունիներու անկաւառ խօսքը լսելով, անխախտ կը մնայ իր սիրոյն մէջ դէպի համազգային այս Միութիւնը:

Այդ ակնկալութեամբ է որ յարմար սեպեցի այդ չորս յօդուածները գրեյլի ձեւով մեր ժողովուրդին տրամադրութեան տակ դնել:

Նիս, 15 Ապրիլ 1955

Ա. Վ. Ա. Թ Օ Ն



63492-67

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆԸ

(«Ապագայ», 28 Սեպտեմբեր 1932)

Ո՞վ հայ ժողովուրդ:

Երբ յոյժ ողբացեալ Պօղոս Նուսար փաշայի հետ ձեռք ձեռքի տուած 1905ին Բարեգործականի հիմը դրինք և ափ մը պատուական աղգայիններու մասնակցութեամբ 1906 ապրիլ ամսոյ մէջ անդանիկ Կեղրոնական ժողովը կազմեցինք, աղջին լուրջ դասակարգչն սկսեալ ամենէն համեստ զործաւորը այնպիսի յօժարակամութիւն մը ցոյց տուին որ հակառակ դժուար կացութեանց քիչ ժամանակի մէջ անյուսալի զարգացում մը ստացաւ: Այս յաջողութիւնը ցոյց կուտար համազգային Բարեգործականի մը ամենամեծ կարիքը:

Բազմաչարչար սիրելի աղջիս իմ համեստ աշխատակցութեամբս և միջոցներովս ստարած լինելս կեանքիս մէծադոյն ուրախութիւնը և երջանկութիւնը եղած է: Թէեւ տարիքիս և հիւանդութեանս ներքեւ ընկճուած, այսօր անկողնոյ կը ծառայեմ և կը համրեմ վերջին օրերս, որովհետեւ մահուան դատապարտուածի մը պէս կ'ապրիմ և կը զգամ որ կեանքիս ճրագը օրէ օր կը նուազի, բայց և այնպէս իմ ամրող ուշադրութիւնս մեր սիրելի Բարեգործականին վրայ կեղրոնացուցած եմ և անոր ըոլոր դործերուն կը հետեւիմ ամբողջ հոգիովս և սրտովս, նոյն իսկ մանրամասնութիւններով ալ կը զրադիմ, հակառակ բարեկամներուս և թիշկիս խորհուրդն թէ պէտք է բացարձակ հանդիսան ընեմ, քանզի կ'ուղեմ հաւատարիմ մնալ 1905ի նոյեմբեր ամսոյ մէջ հանդուցեալ Պօղոս փաշայի տուած պատույ խօսքիս, թէ մինչեւ վերջին շունչս Բարեգործականի օգտին պիտի աշխատիմ:

Եւ այսօր ուրախ եմ որ իր բարձր օրինակին կը հետեւիմ^(*):

Բայց որչափ կը ցաւի սիրտս, արդէն հիւանդ սիրտս, երբ կը տեսնեմ որ կան հայ թերթեր որ փոխանակ Միութեան հանդէս համակիր վերաբերում մը ցոյց տալու, կարծես վերջերս լրինապատկած են իրենց խաչակրութիւնը, և աններելի խծրծանքներով ու պահանջկոտութիւններով կ'աշխատին տկարացնել այս համագողային կազմակերպութիւնը, ժողովուրդը անկէ ուժացնելով։ Միթէ ասիկա ոնիր մը չէ, նոյն իսկ աղդին դէմ քշնամութիւն մը չէ, որ անվերջ հալածանքի ենթարկուի աղդին օդտին համար կազմուած ընկերութիւն մը, որ ոչ կրօնքի և ոչ ալ կուսակցութեան խնդիրներով կը զրադի, այլ ինքդինքը նուրիսած է միայն կը կարելի միջոցներով աղդին օդտակար ըլլալու դրական աշխատութեան մը։

Դժբախտաբար, մինչեւ անդամ դանուեցան թերթեր որ կրկնեցին թէ ժողովուրդը դրամ տալու չէ Բարեգործականին, որովհետեւ թոշակներու և ծախքերու համար պիտի մսիսուի, և կամ Բարեգործականը ներգաղթի թշնամի ըլլալով, այդ անունով իրեն յանձնուած դրամները քրբաքի կը վերածուին. ի՞նչ աններելի առտեր են այսպիսի գրդուիչ խօսքերը։

Այսքան անխղճահարութիւն ցոյց կուտայ ատելութեան բուռն զգացում մը, որ ոչ միայն կը նուաստացնէ հայ մամուլին դերը և համբաւը, այլ և կարդ մը եսասէր և նիւթապաշտ աղդայիններու հացին իւղ քսելու կը ծառայէ, պատրուակ հայթայթելով որ հայութեան որեւէ մէկ կարիքին համար սանթիմ մը իսկ չի տան, հայ ըլլալին մոռնան և նոյն իսկ հայ թերթեր չկարդան։

Բնական է որ աղդասէր Հայեր կը զուրին, ոչ աշխատի կ'ուղեն և ոչ ալ դրամ կուտան, տեսնելով որ զոհողութեան ոգին չի

(*) 1860ի և 1906ի Բարեգործական զոյգ Ընկերութեանց վրայ հրատարակած համառօտ պատմութեանս մէջ այս մասին երկարորդին խօսած եմ։

քաջալերուիր և բարի գործերը չեն գնահատուիր, այլ ընդհակառակը կը խծրծուին և կը ծաղրուին։

Ահա Կիւլպէնկեան մը զդուանքով քաշուեցաւ Միութենէն, և եթէ ուրիշներ տակաւին պատնէշին վրայ կը մնան, անոնք ալ անկասկած պաղած են, բայց դասալիք նկատուելու վախովը չեն քաշուիր բոլորովին։

Ա՞յս է հայրենիքի սէրը, ազդին սէրը, որուն անունով կ'երդնուն այդ խմբագիրները։ Փոխանակ ներողամիտ ոգիով խրախուսելու աշխատողները, փոխանակ ուժ տալու Բարեգործականին, վայել է անդադար հարուածել և սեւցնել, ազդային ամենէն անձեղ և օդտակար ծառայութիւնը անգամ անհանդուրժելի դարձնելու աստիճան։ Շատ դժուար բան չէ հաստատութիւն մը քանդելը. չքանդուած հաստատութիւններէն ի՞նչ մնաց. բայց միթէ մենք Հայերս Քուրդին և Թուրքին պէս մէկ տարիէն շինուած տուն մը մէկ օրէն հիմնայատա՞կ ընելու ենք, ճիշդ ինչպէս կ'ընեն Պոլսոյ տուն փլցնող այլազգի գործաւորները։

Կը հարցնեմ ձեղի, ով հայ թերթեր, որ բան գործ ըրած էք Բարեգործականի դէմ գրելը, գիւրի՞ն է արդեօք նոր և աւելի դորաւոր ու օդտակար Բարեգործական մը շինելը, և քանդելէ վերջ ո՞ր հայն է որ նոր Բարեգործականի մը դրամ պիտի տայ, տեսնելէ վերջ որ հայուն ձեռքովն է որ նախորդ Բարեգործականը քանդուած է։ Կը հարցնեմ ձեղի, գիւրի՞ն է կրկին դտնել նուապարներ, Եագուալ փաշաններ, Մելգոննեաններ, Գարակէօղեաններ Կիւլպէնկեաններ, Յակոբեաններ, Քէլէկեաններ, եւն. եւն։

Քանդելէ առաջ, նախ կագմեցէք այսօրուան Բարեգործական նէն աւելի պատկառելի եւ վստահելի Միութիւն մը, որպէս դիմէր խօսքէն վերջ ձեր գործին մէջ տեսնենք ձեղ։

Այսօրուան չհաւանած Բարեգործականնիդ լուրջ եւ աղնիւ Հայերու, քով քովի եկած հարուստ եւ համեստ Հայերու, մի քանի Հազար աղդասէր անդամներու զոհողութեանց չնորհիւ 700,000 ոսկիէ աւելի ահազին զումար մը ծախսած է քառորդ դարու

ընթացքին, աղդին ու հայրենիքին զանազան կարիքներուն գոհաւցում տալու համար։ Միթէ սոյն դրամը Թուրքին կամ Քուրդին կամ Ավրիկէի վայրենիներուն համար ծախսուած է. ոչ, միայն եւ միայն ձեր ազգակիցներուն, ձեր քոյրերուն եւ եղբայրներուն համար, ձեր ցեղին եւ հայրենիքին համար ծախսուած է։

Եթէ ժամանակին Միութիւնը հաստատուած չլինէր, եւ այս անյուսալի գումարը ճարուած եւ ծախսուած չըլլար, կոտորածներու եւ պատերազմի միջոցին, տասնեակ հազարաւոր Հայեր, այր եւ կին եւ մանկտիք, անտարակոյս կորսուած կ'ըլլային։ Գոնէ այդքանը յիշելով յարգանք ունեցէք Նուպարներու յաջորդներուն որ կը շարունակեն անվհատ սկսուած գործը։

Դիւրին զէնք մը կը նկատուի Բարեգործականի ծախքերը քննադատելը, բայց առանց ծախքի այսօր ոչինչ կարելի է ընել, եւ ձեռք բերուած արդիւնքներուն եւ կատարուած գործերուն հետ համեմատելով ծախքերը չափազանց չեն իրականութեան մէջ (10 առ 100), երբ օտար ընկերութիւններ մինչեւ 40-50 առ 100 ծախք կ'ընեն։

Ով հայ ժողովուրդ, քու բարեկամդ չի կրնար ըլլալ ան որ քեզի ծառայող Բարեգործականը չի սիրեր։ Համոզուելու ես թէ ո՛վ որ Բարեգործականը կը հալածէ, ոչ հայրենիքը և ոչ ալ ազգը կը սիրէ։ Թոյլ մի տար որ օր մը երբ հայութիւնը կործանի եւ բնաջինջ լինի, պատմութիւնը զրէ թէ ժամանակին հայ անունով ազգ մը կար, բայց մեռաւ Հայերու ձեռքով։

Ով հայ ժողովուրդ, եթէ անտուն մնաս, հիւանդ ըլլաս, գուն եւ զաւակներդ անդարման մնաք, եթէ գիւղդ դպրոց չունենայ եւ զաւակներդ անուս մեծնան, եթէ աղէտ մը պատահի եւ անօդնական մնաս, յանցանքը Բարեգործականին մի՛ վերազրեր, միայն եւ միայն այն ազգակիցներդ մեղաղքէ որ Բարեգործականի դէմ խօսելով եւ գրելով, ատելութիւն եւ նախանձ սփոած են։ Եթէ մեր ազգին մէջ չըլլար նախանձն ու կիրքը, այսօր հայը այսպէս ամէն բանէ զրկուած չէր ըլլար, բախտին ձղուած չէր ըլլար իբրեւ ան-

բաղձալի տարր մը։ Լաւ գիտցիր, հայ ժողովուրդ, որ եթէ Բարեգործականը հայածողները չկրցան զայն տապալել, սակայն այդ թշնամանքին հետեւանքը այն կը լինի որ անիկա չի կրնար օդտակար լինիլ այն չափով որ անցեալին մէջ ըրած է, եւ տուժողը կը լինի ազգը եւ իր կարօտեալները։

Կ'եղրակացնեմ վշտահար սրտիս այս քանի մը խօսքերը, ըսելով որ Բարեգործականը ըրաւ եւ կ'ընէ ինչ որ կարելի էր, աղդէն ստացած դրամին չափովը, բայց աւելին չի կրնար ընել, զի եթէ տէրութիւն մը լսկ ըլլար, չէր կրնար հասնիլ ծովածաւալ պէտքերուն։

Ժամանակին մեր չհաւանած Հրեայէն. եւ նոյն իսկ Թուրքէն այսօր օրինակ առնենք

ԵՐՈՒԱՆԴ ԱՂԱԹՕՆ

Նիս



ՊԱՐՁԵԱԼ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԸ

ՅՈՒՆԻ ՇԻՆԵԼՈՒ ՏԵՂ ԱԶԲՔ ԶՀԱՆԵՆՔ

(«Ապագայ» 19 նոյեմբեր 1932)

Անցեալները «Առագայ»ի սեպտեմբեր 28ի թիւին մէջ հայաստանի և Բարեգործականի հակակիր թերթերու և դրողներու մասին ցաւս յայտնած էի:

Այս անդամ, մի քանի խօսք ալ Բարեգործականի համակիր թերթերու և խմբագիրներու ուղղել կը փափաքիմ:

Նախ իբր հայ և Բարեգործականի հին ծերունի աշխատաւոր մը չնորհակալութիւնս կը յայտնեմ Միութեան համակիր թերթերուն, որոնք ճշմարիտ հայրենասիրական և ազգասիրական դրացումէ մը մզուած՝ զայրենիքին և Բարեգործականին ջատագութիւնը կ'ընեն և յաճախ առաջարկութիւններ կը ներկայացնեն Միութեան, որոնց ամէնքն ալ ազգօգուտ և հայրենացն են:

Բայց կան խմբագիրներ որ իբրենց յօղուածներուն մէջ Բարեգործականի գովասանքը ընելէ վերջ, կարդ մը առաջարկութիւններ կ'ընեն և ասոնց ոյժ աալու համար կ'աւելցնեն. «Բարեգործականը պէտք է այսինչ քանի ընէ, եւ եթէ ուզէ կրնայ ընել»: Այսպիսի պատղամներ զիս ցաւ կը զարմացնեն և ինծի ցաւ կ'ադգեն: Բացատրեմ թէ ինչու:

Ժողովուրդը որ ասոնք կը կարդայ և կը տեսնէ թէ առաջարկուած դորձը Միութիւնը չէ կատարած, իրաւոնք ունի ինքնիրեն մտածելու և լսելու. «Բանի որ Բարեգործականը կրնայ ընել և չէ ըրեր կտր չըներ, ուրեմն կը նշանակէ թէ անտարբերութիւնը կը մասնակ-

է, իր պարտականութեան մէջ կը թերանայ»: Հետեւանքը այն կ'ըլլայ որ Միութեան թշնամի կը լինի. եթէ անդամակցութենէ կը գաղրի, որով տուժողը կ'ըլլայ հայրենիքը և ազգը: Այս տեսակ աստուածային պատղամներու պէս խօսքերով, յօղուածագիրները, երբ մէկ ձեռքով չինել կ'ուղեն, միւս ձեռքով կը քանդեն: Կը ինդընեմ հետեւաբար այն գրողներէն որ Միութեան նկատմամբ համակրութեամբ տողորուած են՝ քիչ մը զգուըլլան իրենց յօղուածներուն մէջ:

Այս յօղուածագիրները, նոյն խոկ եթէ կեղբ. Ժողովի անդամ եղած ըլլային և կացութեան կատարելապէս տեղեակ, իրենք առաջինը պիտի ըլլային անհետեւանք թողելու համար վիչ որ իրենց նման մէկը պիտի առաջարկէր:

Եւ ինչո՞ւ Բարեգործականը չընէ ինչ որ պիտի կրնար ընել: Եթէ շատ մը օգտակար առաջարկութիւններ ան չի դործադրեր, կը նշանակէ թէ պատճառ մը կայ, և այդ պատճառը դուշակիւ դժուար բան չէ:

Բարեգործականը մեր թշուառ աղգին զանազան կարիքներուն ստարելու համար ստեղծուած ընկերութիւն մըն է: Կ'ընէ ինչ որ կրնայ ընել, բայց եթէ աւելին չըներ, սա պարզ պատճառով է որ չիկրնար ընել:

Եթէ վերոյիշեալ հրապարակագիրները 24 ժամուան մէջ մէկ երկու ժամ աղգօգուտ խնդիրներու վրայ կը մտածեն, ժողովուրդը թող վստահ ըլլայ որ Միութեան կեղոնական ժողովին անդամները, 24 ժամուան մէջ 10 ժամ նոյն տեսակ հարցերու վրայ կը խորհին, և մեծ ցաւ ու վիշտ կը զգան՝ երբ կը տեսնեն որ չեն կրնար դործադրել ամէն լաւ առաջարկութիւն:

Բարեգործականի կեղբ. Ժողովին անդամները, որ լուրջ եւ անշահախնդիր զգացումէ մը մզեալ, տարիներէ ի վեր իրենց դորձը, զրոսանքը, հանդիսաւը թողնելով, ամառուան կիզիչ տաքուն, ձմեռուան անձեւելին, ցուրտին և ձիւնին, նոյն խոկ իրենց հիւանդ վիճակին մէջ Միութեան նիստերուն կը մասնակ-

ցին, ժամերով ազգին եւ ժողովուրդին բազմազան կարիքներուն վրայ խորհրդակցելու համար, մեծ զոհողութիւն մը կ'ընեն, որ արժանի է չանտեսուելու: Պէտք չէ կարծել որ Բարեգործականը չըներ ինչ որ պէտք է որեւէ դործ խօսքով չի կատարուիր, այլ միայն ու միայն դրամով: Մեր ցրուած թշուառ ազգին բոլոր պէտքերուն կիովին գոհացում տալու համար, ոչ թէ հազարներ, այլ հարիւր հազարներ եւ միլիոններ պէտք են: Ուրկէ դտնել այս հակայ գումարիները: Եթէ ֆրանսացիները կ'ըսեն թէ «կամք ընկեր կարենալ է», ես ալ կ'ըսեմ թէ «բաղձալը միշտ կարենալ չէ»:

Թող չկարծուի թէ դրամ գտնելը շատ դիւրին դործ է: Բնդ-հակառակը ամենէն դժուար բանն է:

Մեր հայ թերթերը, ինչ ուղղութեան ալ պատկանին, լաւ գիտեն թէ ինչ մեծ գժուարութիւններ ունին իրենց թերթերը հրատարակելու եւ շարունակելու համար: Բաժանորդներէն շատերը կանխիկ չեն վճարեր, շատեր ձրի կարդալ կը սիրեն: Տարիներէ ի վեր շարունակուող թերթերու տէրերը իրօք մեծ հրաշք մը կը գործեն իրենց թերթը անխափան պահելու համար: Ֆրանսայի 60,000նոց հայութեան մէջ, քանի՞ անձեր «Ապագայ»ի, «Յառաջ»ի, «Հայ Սիրա»ի վճարող բաժանորդներ են: Խորհուրդտալը շատ դիւրին է, բայց իրականացնեն է դժուարը:

Նուպարաշէնի եւ ներգաղթի համար քանի՞ հայ Ֆրանսայի եւ Եղիպտոսի մէջ դրամ տուին: Կը հարցնեմ:

Արդեօք կը փափաքուի որ Բարեգործականի հախաղահը, փոխախաղահները եւ վարիչ-անդամները, պնակ մը ձեռքերնին, տունէ տուն, խանութէ խանութ, սրճարանէ սրճարան, քաղաքէ քաղաք պլատին եւ մուրա՞ն:

Եթէ այն զրողները, որոնց կ'ակնարկեմ, կը կարծեն թէ շատ դիւրին է դրամ գտնելը եւ հետեւաբար կ'ըսեն թէ Բարեգործականը եթէ ուզէ դրամ կրնայ գտնել եւ դիւրին է դրամ գտնելը, Միութիւնը սիրով իրենց կրնայ տրամադրել ամէն քաղաքի մէջ աջակիցներ դրամ հաւաքելու համար: Թող՝ փորձեն:

Մոռնալու չէ որ այսօր ժողովուրդին մտայնութիւնը եւ զգացումները նոյնը չեն ինչ որ էին 10-15 տարի առաջ, երբ հարուստն ալ, համեստն ալ առատօրէն կուտային պղղին զանազան պէտքերուն համար: Ներկայիս անտարբերութիւնը մեծ ծաւալ դտած է:

Ներկայ տնտեսական տաղնապին հետեւանքով, հարուստ կարծուած անձերուն վիճակը շատ աւելի վասէ քան համեստ աշխատաւորներուն կացութիւնը:

Խօսքս կը վերջացնեմ ըսելով. «Յօնք չինելու տեղ աչք չհանենք»:

ԵՐՈՒԱՆԻ ԱԼԱԹՈՆ

Նիս

ԾԱՆՕԹ. — Հ. Բ. Ըիուրինը 1906-1932 ազգին եւ նայենիքին օգնած է 72788Անգլ. ոսկիի բազմածեւ նպաստերով:

1931ին նպաստած է 63583 Անգլ. ոսկի եւ 1932ին եւս 62009 Անգլ. ոսկի:



ՉԳԻՏՑՈՂԸ ԹՈՂ ԳԻՏՆԱՅ

Կարելի է շատեր տակաւին կ'անգիտանան ազնիւ բարեկամիս՝ Տ. Վահան Մալէզեանի Բարեգործականի ընծայած բանկագին ծառայութիւնները։

1908 բուականին, երբ հանգուցեալ Նազարէք Տաղաւարեան Եղիպոսէն Պոլիս մեկնեցաւ, Տ. Մալէզեան անոր յաջորդեց ստանձելով ընդհ. ֆարտուղարի պատասխանատու պաշտօնը։

Այդ օրէն ի վեր, Խիստ լաւ ըմբռնելով Հ. Բ. Ը. Միուրեան ամենամեծ կարեւորութիւնը, ինքոյնքը անոր նորից բուռն հաւատքով եւ նոյն գործին յարեցաւ հոգիով սիրտով։

Անոր անդուլ ջանքերուն, ասդին անդին գրած պերճախօս նամակներուն շնորհիւ բազմաթիւ ֆաղաքներու մէջ Մասնանիւնքը կազմուեցան, որոնց թիւը 200ի յանգեցաւ մինչեւ պատերազմի տարին։

Վեց տարի շարունակ ամէն օր իրեն հետ կ'աշխատակցէի եւ հիացմամբ կը տեսնէի թէ ինչ սիրուով եւ կորովով կ'աշխատէ։

Պատերազմի ընթացքին եւ զինադադարէն վերջ Գահիրէի կեդրոնական ժողովը ահագին գործ ունէր։ Մալէզեան պատնշին վրայ էր, լծուած փրկութեան եւ օգնութեան ամէն տեսակ գործերու։ նոյն իսկ գիշերները մինչեւ ժամը 12 կ'աշխատէր առանց յոգնութիւն զգալու։

Նոյն խանդը եւ հաւատքը պահած է մինչեւ այսօր։ իր ամբողջ սէրը եւ մտածումը Բարեգործականին տուած է, կատարելով բազմատեսակ աշխատանք մը։ Անիկա երեք հոգիի գործ կը տեսնէ գիշեր ցերեկ։

Յաւալի է սակայն որ մեր մէջ նախանձը եւ խծբանիք սովորական դարձած է. փոխանակ քաջալերանիք եւ գնահատանիք, լուտանիքն է ազգին ծառայողի բաժինը։

Մարդիկ կան որ իր բոշակը շատ կը գտնեն։ Թո՞ղ մտածեն որ 100 միլիոն ֆրանքի հարստութիւն ունեցող պանքայի մը տնօրէնը, իր հրամանին տակ 20-30 պաշտօնեաներ ունենալով հանդերձ, շատ աւելի կը վնարուի, բան Բարեգործականի բազմաշխատ վարիչ-պատութիւնը եւ ընդհ. տնօրէնը, որ իր ձեռքին տակ 4-5 պաշտօնեայ միայն ունի եւ հոգին կը հսկէ։

Հելա՛լ ըլլայ։ Իմ խիբնովս կը դատեմ որ նոյն իսկ պէտք եղածին չափ վարձատրուած չէ։

Ի մի բան, Տ. Մալէզեան Բարեգործականի եւ Ազգին խիստ մէծ եւ անգնահատելի ծառայութիւն մատուցած է եւ կը մատուցան։

Զգիտցողը թո՞ղ գիտնայ։

Տ. ԱՂԱԹՕՆ

Յ. Գ.՝ Այսօր Տ. Մալէզեան կեդր. գրասենեակին մէջ ունի վաղեմի երկու կարող եւ անձնուեր աշխատակիցներ, հաշուապեսը Տ. Մկրտիչ Հեքիմեան եւ դիւանապետը Տ. Գարբիկը Խանթին։ Առաջինը Բարեգործականի պաշտօնեայ եղած է 22 տարի առաջ, Գահիրէի մէջ, եւ յետոյ Բարիզ փոխադրուելով երկար տարիներ հանգուցեալ Պօղոս Նուսար փաշայի ձեռքին տակ պաշտօնավարած է, իր անձնական գործերուն մէջ, եւ թէ Ազգային Պատուիրակութեան ու Բարեգործականի հաշիները բռնելով։

“ՆԱԽԱՆՁԸ”

ԱՀԱ ՀԱՅՈՒՆ ԱՄԵՆԱՄԵՇ ԹՇՆԱՄԻՆ

(«Արեւ», 30 Դեկտեմբեր 1932)

Մեր ազգային պատմութիւնը պրապտած ժամանակ, կը զարմանանք թէ Հայ ազգը, որ զինուորական, վարչական, գիտական ու դրական մեծ կարողութիւններ ցոյց տուած է, ինչո՞ւ միշտ փոքր, դժբախտ եւ հալածուած ցեղ մը մնացած է. ի՞նչ է պատճառը: Պատճառը այն անիծեալ տոհմային նախանձն է որ, մեր մէջ, հին ժամանակներէ սկսեալ մինչեւ այսօր, կը շարունակէ որդի պէս ցեղին ներքին ուժերը կրծել:

Նախ քան քրիստոնէութիւն, Տիգրան թագաւոր իր իշխանութեան սահմանը մինչեւ Սուրբոյ հարաւային մասը ընդարձակած է: Կ. Պոլսոյ Բիւզանդական Կայսրութեան օրերուն, հայագիտ կայսրներ Բիւզանդիոնի գահին վրայ շատ փայլուն կերպով բազմած են: Հայ արիւնէ կայսրներ, իշխաններ, զօրապետներ, կառավարիչներ Ավրիկէի հիւսիսային մասերը, մինչեւ Տրիպոլիս, Թունուու, Ճէղայիր, Սպանիա եւ Իտալիա նուաճումներ ըրած են: Վերջին հարիւր տարուան ընթացքին, օտար կառավարութեանց մէջ Հայ մեծամեծ զօրավարներ, նախարարներ, դիւնագէտներ ունեցած ենք, որոնցմով ուեւէ ազգ կրնայ հապարտանալ:

Այս անուրանալի տուեալները ցոյց կուտան որ մեր ցեղը պետական ամէն ճիւղերու մէջ մեծ կարողութիւն ցոյց տուած է. ինչո՞ւ ուրեմն այսպիսի խեղճ վեճակի մը վերածուած ենք, շատ հին ժամանակներէ մինչեւ այսօր: Կրկին եւ միշտ հայկական նախանձն է եղած պատճառը:

Հին ժամանակները, հայ իշխանները փոխանակ թշնամիին դէմ մէկ ճակատ կաղմելու, թշնամիին հետ միացած, կամ առնուազն փոխանակ իրարու օպնելու, անտարեր կամ չչոք դիրք մը բռնած են, որպէսզի մի դուցէ հայ իշխանը թշնամիին յաղթէ եւ ատոր պատիւը եւ վառքը անոր լինի: Անկասկած նախանձն է որ մեր մէջ տիրած է, նախանձը մինչեւ չարութիւն եւ ատելութիւն:

63492.67

Երբ ազգային պատմութիւնը լաւ ուսումնասիրենք, ցաւ ի սիրու կը տեսնենք որ Հայը Հայուն դէմ, իր ունեցած նախանձին պատճառաւ, ազգին եւ տէրութեան ամենէն մեծ թշնամիին հանգիսացած է: Եթէ այս աններելի թերութիւնը հին ժամանակներու տղիտութեան եւ մոլեռանդութեան վերագրելով մենք զմեզ արդարացնել ջանանք, այսօր սակայն կը տեսնենք որ նոյն իսկ շատ ուսեալ եւ կրթուած կարդ մը մտաւրականներու մէջ իսկ, այս ազգային նողկալի նախանձի զգացումը մեծ ծաւալ գտած է:

Աչքի զարնող օրինակներուն մէջէն պիտի առնեմ ամենէն աւելի սիրոս վիրաւորող օրինակ մը:

Հայաջինջ Սուլթան Համիտի օրերուն, Անատոլուի հայ գիւղացիին սպառնացող ջարդն ու թալանը, կեղեքումն ու թշուառութիւնը ամենքս ալ գիտենք: Ամի մը հայեր, Եղիպատոսի մէջ, ուր շատ հանգիստ ու երջանիկ կ'ապրէին, բայց սրտերնուուն մէջ աղդային սէրը վառ մնացած էր, փափաքելով իրենց թուրքիոյ թըշուառու եղբայրներուն օդտակար ըլլալ, Ընդհանուր Բարեգործական Միութիւն անուան տակ ընկերակցութիւն մը հաստատեցին, բարեյիշատակ Պօղոս Նուպար փայալի նախաղահութեան ներքեւ: Նպատակն էր սովետալին հաց տալ, չքաւորին կարիքները հոգալ, հիւնաղները դարմանել, հողագուրկ մշակին հող տալ, կենդանի եւ սերմ չունեցող հորագործին լծկան եւ սերմնցու տալ, աղքատ գիւղերու մէջ զպրոցներ բանալ, այսինքն համագլային օգնութեան կատարեալ զործ մը կատարել, ինչ որ աղէտքներու ըրջանին կրնար նախախնամական նկատութիւն: Բայց, տւա՛ղ, նոյն մի-

չոցին կարգ մը յեղափոխական-մտաւորականներ, որ ինքինքնուն ճշմարիտ ազգասէրներու եւ մինչեւ անդամ հերոսներու հովեր կուտայլին, փոխանակ նորահաստատ Բարեգործականին ծնունդը ողջունելու եւ անոր համակիր եւ գորավիրը լինելու, կրկին եւ մի միայն նախանձէ մղեալ, Բարեգործականը «չարագործական» անուաննեցին, ամէն կողմ ատելութիւն սիուցին եւ մինչեւ այսօր ամենէն պժդալի միջները կը գործածեն, Հ. Բ. Բ. Միութիւնը վարկարեկելու յաչս ժողովուրդին:

Երբ որ 1906ին ի Գահիքի Տօքթ. Տաղաւարեան, որ վերջը նահատակուեցաւ, Բարեգործականի Կեղը. Ժողովին անդամ ընտրուեցաւ եւ ընդհանուր քարտուղարի պաշտօնը իրեն յանձնուեցաւ, անթոշակ, նոյն իսկ իր անձնական շահերը զոհելով, կարդ մը թշնամութեանց ենթարկուեցաւ թէ՝ ինչո՞ւ Տաղաւարեան մը Պօղս Նուպար փաշայի պաշտօնակից եղած է եւ շատ անդամ անկէ պատուելով անոր սեղանակից կը լինի: Պատճառը, կրկին նախանձ:

Երբ 1908 թուականին Օսմ.Սահմանագրութենէն վերջ, Տօքթ. Տաղաւարեան, իր ազգին աւելի օգտակար լինելու նպատակաւ, Պոլիս մեկնեցաւ, եւ անոր տեղը Պ. Վահան Մալէղեան, իրեւ ծանօթ գրագէտ եւ իրաւագէտ, որ իր ազգասիրական գլացմանց համար թրքական բանտերու համը ճաշակած էր, Բարեգործականի ընդհ. քարտուղար անուանուեցաւ, սկիզբը առանց հաստուցումի, կրկին թշնամութիւնները սկսան, միեւնոյն պատճառով, եւ երբ միայն քսան ոսկիի ամսական պատուագին մը կը վճարուէր, «որբերուն ստակէն» կը արուի ըսելով նոյն յարձակումը գործեցին անոնք որ այսօրուան գեղշեալ թոշակն ալ շատ կը դանեն:

Իր կեանքին վերջի տարիներուն, Երբ Պօղս փաշա Նուպար, որ լաւ գնահատած էր Մալէղեանի անուրանալի կարողութիւնները, անոր ինքինքը Բարեգործականի մեծ եռանդով նուիրած ըլլալը եւ ցոյց տուած ամենամեծ ծառայութիւնները, Պ. Մալէղեանը Պելմիդայէն, ուր գացած էր հաստատուիլ, հրաւիրելով

կրկին Բարեգործականի լնդհ. տնօրէնի եւ վարիչ պատուիրակի պաշտօնը վստահեցաւ, բնական է լաւ ամսաթոշակով մը, քանի որ իր հանդիսան ու փայլուն դիրքը, տունը տեղը եւ գործը պիտի ձգէր, եւ այլեւս ինքինքը բոլորովին Բարեգործականի գործերուն պիտի տար, ահա՛ կրկին թշնամութիւնները սկսան: Խուլ պայքար մը սկսաւ թէ ինչո՞ւ Մալէղեանի լաւ հատուցում մը կը տրուէր (թէեւ աւելի պակաս քան ինչ որ կը շահէր Գահիքի եւ Պրիւքսէլի մէջ). պատճառը, միայն նախանձն է: Վատահ եմ որ եթէ այդ պայքարը մզող անձերուն ալ վճարում մը յատկացուէր, եւ ոչ մին հակառակ պիտի գրէր: Երբեմն ինձ կ'առարկեն թէ այդպիսիններուն անօթութիւնը պատճառ է. ատիկա աւելի վտանգաւոր կը դանեմ. ուրեմն երբեմն այդպիսինները, որ ինքինքնուն ճշմարիտ ազգասէրի հովեր կուտան, հացի համար կրնան շատ վնասակար գործեր ալ տեսնել ազգին դէմ:

Դործի մարդիկ, ուղղամիտ մարդիկ, դիտեն որ կարող, լաւ աշխատող եւ լաւ գործ տեսնող պատասխանատու վարիչ մը բաւարար ամսական մը տալլը բնական է եւ նոյն իսկ գործնական, որով եւ Մալէղեանի մը եղած վարձատրութիւնն ալ արդարացի է: Բայց եկուր տես որ մզուած պայքարին ազդեցութեան տակ, սրճարաններու անկիւնները եւ սալոններու մէջ ալ անհաճոյ եւ գուեհիկ խօսակցութիւններ տեղի կ'ունենան, եւ պատճառը կրկին նախանձն է, մի՛այն նախանձը, որովհետեւ խծրծողները կեղունական ժողովի անդամներէն աւելի լաւ չեն գիտեր, եւ վերջապէս փաստ է որ Մալէղեան իր կարողութեամբ եւ անձնուիրութեամբ կրցած է նաև շահիլ Նուպարի եւ Կիւլպէնկեանի նման բացառիկ անձնաւորութեանց համարանքն ու վստահութիւնը, ինչ որ նշանակալից է:

Բազմաթիւ օրինակներուն մէջէն կ'ուգեմ յիշել երկուքը: Մի քանի տարի առաջ, օր մը, քանի մը միլիոն Փրանքի հարստութիւն ունեցող անդամակ հայ մը ինձ հանդիպելով ըստաւ. — «Կը փակաքիմ մէկ միլիոն, կարելի է քիչ մը աւելի, Բարեգործակա-

նին տալ. բայց արդեօք ունի՞ք կարող եւ պարկեցա անօրէն մը, որ լաւ կը վճարուի, ոչ թէ չոր հաց մը ուտաելու չափ»։ Երբ զինքը վստահեցուցի թէ ընդհանուր անօրէննիս պատշաճօրէն կը վարձատրուէր, խիստ գոհ մնաց։ Բայց վերջը ունիք վիաժերի ծանր ողայման մը առաջարկելուն համար, խնդիրը չիրականացաւ։

Երեք չորս տարի առաջ, իր աշխատութեամբը առաջ դացած (մեծ ընկերութեան մը տնօրէնը լինելուն), դրամի յարդը լաւ դիացող եւ մեծ հարստութեան մը տէր դարձած բարեկամի մը, որ վարչական շատ մեծ կարողութիւն մը ունի, մեր Բարեկործականին մասին կը խօսէի։ Խօսքս կարելով հարցուց թէ քանի որ կ'ըսէք թէ Բարեկործականը 80 միլիոն ֆրանքի բազմազան հարստութիւն մը ունի, տարեկան ալ կարեւոր հասոյթներ, շատ մը մասնաճիւղեր եւ հիմնարկութիւններ, արդեօք լաւ տնօրէն մը ունի՞ք եւ լաւ կը վճարէ՞ք, կը վախնամ որ խնայովութեան համար մի քանի հազար ամսական կը վճարէք. ատիկա մեծ սիսալ մըն է. կարող եւ պատասխանատու վարփչի մը լաւ ամսական տալու է որ նիւթական հոգեր չունենայ եւ դիրքը բարձր պահէ։

Դրամ ունեցողը, դրամին յարգը զիացողը, կ'ուզէ որ Բարեկործականը լաւ վճարէ իր պաշտօնեաներուն. իսկ դրամ չունեցողը եւ դրամին վրայ գաղափար չունեցող անօթին կը կարծէ թէ քիչ ամսականով ալ կարելի է շատ լաւ գործ տեսնել։

Նուլպարներ, Մելքոնեաններ, եւ ուրիշ պղղասէր հարուստներ Բարեկործականին չէին վստահեր մեծ գումարներ, եթէ կէս անօթի չորրորդական մարդոց յանձնուէր ասանկ հսկայ գործի մը վարչական աշխատութիւնը։ Այսօր դժբախտաբար այնչափ ծակաչը անօթիներ ունինք որ, շատեր 2-3000 ֆրանքով եւ նոյն իսկ պակասով ալ պատրաստակամութիւնը ցոյց կուտան վարփչի մը ծանր պաշտօնը ստանձնել. բայց պէտք է մտածել որ եթէ այդպիսիներ գործի դլուի անցնին, տարեկան հարիւր հազար ֆրանք վնասներու պատճառ կը լինին եւ Բարեկործականը կը կորսնցնէ իր յարդն ու պատիւը, եւ վստահութիւնը որ իր ամենամեծ դրա-

մաղլուխն է։ Ես որ 25' տարիի ի վեր մօտէն կը հետեւիմ եւ լաւ դիտեմ Մալէղեանի աշխատանքն ու ծառայութիւնները, կընամ վկայել թէ քիչ գրամով աշխատիլ ուզողները անոր եղունգը չեն արժեր, եւ անոր ահազին եւ դժուարին գործը ընկելու համար քանի մը աւելորդ պաշտօնեաներ ալ անուանելու է։

Այս յօդուածս ընթերցողներէն ոմանք, եթէ զիս չեն ճանաչէր եւ չեն դիտեր որ Բարեկործականի սիրոյն նոյն իսկ զաւակս զոհականի արագութեան տէր մէկն եմ, պիտի կարծեն թէ Մալէղեանի վաղեմի բարեկամը եւ գործակիցը լինելուս զինքը կը պաշտպանեմ։ Ես գործի մէջ, մանաւանդ ազգային գործի մէջ, ոչ ազգական եւ ոչ ալ բարեկամ կը ճանաչէմ։ Եթէ մէկ արժանիք մը ունիմ, «ալաթուրքամատայնութիւն մը չունենալս է, բան մը որ կ'ատեմ։ Նոյն իսկ թշնամփս՝ եթէ կարող է եւ օդուակար ազգիս, դայն կը ջատագովեմ։ Պ. Մալէղեանի հետ շատ անդամներ երկրորդական երրորդական խնդիրներու վրայ հակածառութիւններ եւ տարակարծութիւններ ունեցած եմ, նոյն իսկ սիրու երրեմն կարելի է վշացուցած եմ, բայց բազմաթիւ յատկութիւնները եւ Բարեկործականին տարիներով մատուցած կարեւոր ծառայութիւնները ի նկատի ունենալով, զինքը կը սիրեմ եւ կը յարգեմ։ Ահա թէ ինչո՛ւ ուզեցի այս գրութեամբս արդարութեան պարտք մը կարելի է թերութիւն համարել։

Ես Պ. Մալէղեանը ճանաչեցի 1908էն ի վեր։ Անիկա ունիթերութիւն մը, որ է շատ վեհանձն եւ բուխ սիրտ մը ունենալը. իր մեծ ցանկութիւնն է ազգին ամէն կարիքներուն գոհացում տալ. եթէ հարուստ լինէր, վստահ եմ որ փր ամբողջ հարստութիւնը իր այնչափ սիրած ազգին համար կը վասնէր. բայց այսպիսի ազնիւ զգացում մը կարելի է թերութիւն համարել։

Որչափ ճիշդ է այն առածը որ կ'ըսէ թէ պաղատու ծառին քար կը նետեն։

ԵՐՈՒԱՆԴԻ ԱՂԱԹՈՒ

Նիս

Խ Ն Ճ Ա Պ Ա Ր Տ Ք Մ Ը

Երեսուն հինգ տարուան վաղեմի բարեկամիս՝ Հ. Բ. Ը. Միութեան մատուցած քանիազին ծառայութիւնները յիշել եւ հանրային գնահատումի ենթարկել ինձ նուիրական պարտականութիւն մը կը համարիմ։ Միլրտիչ Անդրանիկեան, որ երջանկայիշատակ ազգային բարերար Պօղոս Նուապար փաշայի անձնական գործերուն ընդհանուր տնօրէնն էր, 1905ին Հ. Բ. Ը. Միութեան ծրագիրը մշակող իիմնադիր ժողովին կը մասնակցէր։ Երբ 1906 Ապրիլ ամսոյ մէջ Բարեգործականը հաստատուեցաւ, անդրանիկ Կեդր. Վարչ. Ժողովին Անդամ եւ Գանձապահ ընտրուեցաւ, եւ նոյն օրէն սկսեալ Անդրանիկեան, որ լուրջ եւ իրատես ազգասէր մըն է, հոգուով սրտով ինքոյինքը նուիրեց սոյն ազգաշէն կազմակերպութեան։

Իր անձնական գրասենեակը տարիներով Միութեան գործերուն յատկացուց եւ նոյն իսկ շատ անգամներ իր անձնական գործերը երեսի վրայ քողով, ամենամեծ անձնութրութեամբ Միութեան գործերուն փարեցաւ։ Երկուշարքի առաւոտ մը, ընդհ. քարտուղար Պ. Մալէգեանի հետ կը խորհրդակցէի, երբ յուգեալ և կիսանուար վիճակի մը մէջ գրասենեակ մտաւ եւ հազիր կրցաւ լսել։ «Ամէն փորձանի իմ գլխուս կուգայ»։ Երբ սթափեցաւ, քացարեց թէ Բարեգործականի վերաբերեալ 800 Եգիպտ. ոսկի եւ Տիգրան փաշայի որդույն Արամ պէյի ազգարկին հասոյթէն եւս 500 ոսկի պանինօր վիճակի մէջ գանձելով՝ պահարանով մը վերաբուին ներսի գրասենին մէջ զետեղած էր։ օրը շաբար եւ ցերեկէ վերջ պանիաները փակ լինելուն, հարկադրուած էր երկու-

շաբթիի սպասել։ Առաւօտուն տունէն դուս ելլալուն կը մռանայ որք վերաբկուին մէջ 1300 ոսկի կար եւ օդք շատ տաք ըլլալուն, քեւը առնելով գրասենեակ եկած պահուն գրպանէն ինկեր է։ «Հազիւ մի քանի քայլ առած էի, դրամով լեցուն պահարանը միտքս ինկաւ, փնտոեցի, քայց, ասաղ, չի գուայ, իիմակ պէտք է որ ես տուժեմ», կ'ըսէր հեւաշունչ։ Եւ իրօֆ ալ, բոլոր վնտըռ-տութները եւ հետապնդութները ապարդիւն մնացին, եւ իր անձնական դրամէն Բարեգործականին վերադարձուց 800 ոսկին եւ Ապրիլ պէյ Ապրօյի 500 ոսկին։ Շատ քիչէր մեր մէջ իրենց անձնական դրամէն այսպիսի մեծ զրուդութիւն մը պիտի ընէին, պարտաճանաչութեան խոր զգացումով։

Պ. Անդրանիկեան երբ իրեն դրամ մը կը յանձնուէր Բարեգործականին համար, անմիջապէս ընկալազգիրը կը պատրաստէր եւ կը յանձնէր. քայց առօրեայ ծախքերու համար ըրած վիճարութները շատ անգամ կը մռանար գրելու։ Բարեգործականի գանձապահի պաշտօնը 15 տարիի մօտ անընդհատ շարունակեց եւ իր մռայլութիւնը գիտնալուս, վստահ եմ թէ սյն երկար ժամանակամիջոցին իր գրպանէն բաւական դրամ վնաս ունեցած է։

Այս տողերը գրեցի, որպէսզի Բարեգործականի անդամները, նոյն խսկ ոչ-անդամները, գիտնան, եւ այս օրուան սերունդը օրինակ առնել։ Պ. Անդրանիկեանի ազգասիրական մեծ եռանդէն և հազորազիւտ ուղղամսութենէն։

Այսօր իմ պատուական բարեկամիս տարիքը բաւական յառաջացած լինելով հանդերձ (80 տարեկանը անցուցած է), կ'աշխատի դարձեալ եռանդով եւ հաւատենով օգտակար ըլլալ իր նախասիրած գործին։

Ով հայ երիտասարդներ, օրինակ առէք։ Ազգը պէտք է գիտնայ Անդրանիկեաններու յարգը եւ արժանիքը։

ԵՐՈՒԱՆԴ ԱՂԱԹՈՆ

ՀԱՅԿ. ԲԱՐԵԳ. ԸՆԴՀ. ՄԻՈՒԹԵԱՆ ԴԵՄ ԵՂԱԾ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

(«Արեւ», 27 Յունիուս 1933)

Ժամանակէ մը ի վեր, Հ.Բ.Բ.Մ.ի դէմ քննադատութիւնները աւելցած ըլլալով, բնականաբար Միութեան պաշտպանները, վշտափած, կը հարցունեն թէ, այս քննադատութիւնները օգտակա՞ր թէ վնասակար են աղդին համար:

Սկզբամբ, տարակոյս չկայ թէ քննադատութիւնը օգտակար է եթէ բարեմտարար եւ անկեղծաբար ըլլայ, իսկ չարամտարար, կամ նոյն իսկ անդիտակցաբար եղած քննադատութիւնները անշուշտ կը վնասեն թէ! Միութեան եւ թէ Աղդին:

Գիտենք թէ աշխարհիս վրայ չկայ բան մը որ անթերի ըլլայ եւ Միութիւնը յաւակնութիւնը չունի ինքնինքը անթերի կարծե-

լու: Եղած քննադատութիւններուն դիմաւոր պատճառները, չըսե-
լու համար պատրուակները, հետեւեալներն են.—

1.— Գանձուած դրամներէն մէկ մասին եւ հասութարեր կտակներու անձեռնմիելի մնալը:

2.— Գանձուած անդամավճարներէն մաս մը տեղական պէտ-
քերուն յատկացնելու պահանջը:

3.— Վարիչ պատուիրակին թոշակը:

4.— Աղդին անհրաժեշտ պէտքերուն դոհացում չորուիլը
եւն.:

Իբր մէկը Միութեան չիմնադիրներէն եւ պաշտպան անոր

գործունէութեան, պարտք կը համարիմ մի քանի բաժատրու-
թիւն տալ. բայց կարծեմ անօդուտ չըլլար որ նախ հակիրճ կեր-
պով պատմեմ Բարեգործականին ծնունդ տուող պարագաները,
որ շատերուն անծանօթի են:

1900էն ասդին, կարծես յեղափոխական գաղափարները նոր երեւոյթ մը առին: Տեսականէն գործնականի փոխուեցան: Կու-
սակցութիւնները սկսան աւելի յանդուզն կերպով գործել, առանց
թշնամիին ուժը եւ իրենց տկարութիւնը չափելու: Միամտարար
հայրենիքը փրկելը այնքան դիւրին բան մը կը կարծէին որ ամե-
նատարական պատրաստութեան մը պէտքն անդամ չէին տես-
նար, հակառակ որ իրենց ակնկալած յաջողութեան պայմանները
ուղար զարդէս ցնորդներ էին:

Իբր թէ բաւական չըլլար այս թերութիւնը, մէն մի կուսակ-
ցութիւն անջատ կը գործէր, մին միւսին ըրածը չէր զիտեր եւ
շատ անդամ անոր հակառակը կը գործէր:

Անոնք այնքան վստահ կ'երեւային յեղափոխութեան նպաս-
տաւոր ելքին, որ հայրենիքը փրկած ըլլալու առաջնութիւնը իրա-
րու ձեռքէ կը յափշտակէին:

Ոչ-կուսակցականներուն հետ արհամարհանօք կը վարուէին:
Լրջութեան եւ խոհեմութեան խորհուրդ տուողները պարզապէս
գտաւաճաններ էին. միակ պատիւը որ անոնց ընել կը զիջանէին,
ի նպաստ յեղափոխութեան իրենց զրպանը պարպէլն էր:

Առաւատուն կանուխ ելլողը ինքինքին իրաւունք կուտար յա-
նուն յեղափոխութեան գրամ հաւաքելու: Ամէն կողմ սեւ եւ կար-
միր ձեռքերով դրոշմուած սպառնական նամակներ կը տեղային,
դրամաշորթութիւնը մեծ համեմատութիւններ առած էր. օրուան
իշխանութիւնը «Տօն Քիչօթ»ներուն ձեռքն էր, անոնց յիմար
ձեռնարկներէն դժբախտ եւ միամիտ ժողովուրդն էր որ կը տու-
ժէր: Աղէտները իրարու կը յաջորդէին, այնպէս որ ստիպողական
պէտք կար արկածեալ վայրերը դրամական օգնութիւն հասցնելու:

Սակայն այս նպատակաւ տրուած դումարները կէս ճամբան կ'ան-
հետանային եւ բացուած հանդանակութիւնները այնչափ դանդաղ
կ'երթային որ աղջտեալներուն վիճակը աւելի կը ծանրանար:

Այս քառոսային վիճակին մէջը կ'ասպրէինք, երբ օր մը, ող-
բացեալ Պօլոս Փաշան, յուսահատ եւ դառնացած, ըստ — Մենք
այս չարիքին առաջքը չպիտի կրնանք առնել, գէթ ջանանք անոր
ցաւալի հետեւանքները դարմանել: Եւ այդ վայրկեանէն միտքը
դրաւ «Ալիանս Խզրայէլիք»ի նման ընկերութիւն մը կազմէլ՝ որուն
մասին տարիներ առաջ խօսուած էր արդէն. ահա թէ ինչ պարա-
գաներու մէջ ծնունդ առաւ Միութիւնը՝ անդամ մը եւս հաստա-
տելով դաղլիական առածը որ կ'ըսէ. — à quelque chose
malheur est bon:

Ողբացեալ հիմնադրին դադափարը պարզ բարեգործական ըն-
կերութիւն մը կազմակերպել չէր, ինչպէս կ'ըլլար անկէ առաջ, և
որուն, 8—10 տարի ետքը, հետքն անդամ չէր մնար, այլ կ'ուղէր
տեւական մարմին մը կազմէլ որուն առաջին պայմանը պիտի ըլ-
լար, անշուշտ, մնայուն եւ հաստատ աղբիւր մը ունենալը, այս-
սինքն անձեռնմխելի դրամագլուխ մը որ մշտատեւ եկամուտ ու-
նենար. այս պայմանը ոչ միայն նիւթական տեսակէտով չատ-
կարեւոր էր, այլ մանաւանդ ընկերութեան տեւականութիւնը
կ'ապահովէր: Հակառակ անոր տրամաբանական եւ հեռատես
հանդամանքին, առաջին օրէն իսկ Միութեան հակառակորդները
անոր դէմ յարձակթցան եւ գեռ մինչեւ այսօր կը յարձակին, եւ
առակայն անոր կարեւորութիւնը այնքան ստոյդ եւ աներկրայ է
որ զայն ուրանալը անպատճառ չարամտութեան հետեւանք պէտք
է համարել:

Այսուհանդերձ, անդամ մը եւս անկեղծօրէն քննադատողները
համոզնելու համար կուգամ թուանշաններով բացատրել անոր կա-
րեւորութիւնը.

Առնենք Միութեան անդամավճարներէն գոյացած տարեկան
ամենամեծ դումարը — 10,000 անդ. ոսկի, ու եթէ անոր 8500ը

ծախսենք եւ 1500ը պահենք, տարբերութիւնը այնքան զգալի չէ,
քանի որ գրեթէմիշտայդ բացը բացատրի նուէրներով կը գոցուէր:
Եթէ ասովին օրէն, Միութեան սնտուկը մտած դրամը եւ
կտակները ամբողջութեամբ մսխէինք, ինչպէս կը պահանջէին
քննադատաները, այսօր 27 տարի ետքը, դատարկ սն-
տուկով մը, այդ անկայուն հասոյթը միայն պիտի ունենայինք
որ արդէն 6000 ոսկիի իջած է, մինչդեռ այն փոքրիկ պահեստ-
ներէն եւ անձեռնմխելի վերածուած հասութարեր կտակներէն
գոյացած անձեռնմխելի դրամագլուխը, այսօր տարեկան 30 հա-
զար ոսկիի հաստատուն եկամուտ մը կը բերէ, այսինքն ան-
կայուն եկամուտին հնդապատիկը:

Այս առաւելութիւնը ոչ միայն նիւթականապէս սքանչելի է,
այլ մանաւանդ Միութեան տեւականութեանը համար անհրա-
ժեշտ է:

Եթէ երկար տարիներ այսպէս շարունակենք, օր մը այդ-
դրութեամբ պիտի ունենանք այնպիսի պատկառելի եկամուտ մը,
որուն քովը անդամավճարներէն գոյացած դումարը շատ զանցա-
ռելի բան մը պիտի ըլլայ, այնպէս որ եթէ ուեէ պատճառաւ մը
Միութեան անդամները քաշուին, իրենց վճարումը դադրեցնեն,
անիկա պիտի կրնայ կանգուն մնալ եւ կատարեալ անկախութեամբ
կատարել իր նախախնամական դերը:

Այժմ կը հարցնենք մեր կարճատես քննադատոներուն թէ
ո՞րը նախընտրելի է:

2.— Քննադատաները կը պահանջեն որ դանձուած անդամա-
վճարներուն մէկ մասը տեղական պէտքերու յատկացուի:

Նախ ըստնք թէ այդ յատկացումը Միութեան կանոնագրին
հակառակ է: Բ., արդէն ամէն տեղ, տեղական պէտքերու համար,
մէկէ աւելի կազմակերպութիւններ կան որոնք տեղական անհրա-
ժեշտ պէտքերը կը հոգան. Եթէ անոնցմէ դուրս աւելի մէծ դու-
մարներու կարեւոր պէտք մը կայ, կարծէմ դժուար պիտի ըլլար
անդամավճարներէ վար գրուած դումարով հոգալ այդ պէտքը:

Այսուամենայնիւ Միութիւնը փափաքող է գոհացում տալ այդ պահանջին, բայց անդամավճարէն դուրս կը փնտոէ միջոց մը: Օրբինակի համար՝ ներքին տեսակ մը վիճակահանութիւն կ'ուսումնասիրէ, անկէ դոյացած հասոյթը ամբողջութեամբ այդ պէտքերուն յատկացնելու համար, այն է՝ ամէն մասնաճիւղերու քով 5-10 զրուշնոց տոմսեր պատրաստ ունենալ եւ զրկել զանոնք որ հարսանիք, նշանախօսութիւն, մկրտութիւն, խնջոյք, պարահանդէս, դաշտահանդէս, թէյասեղան եւ այլն, եւ այլն, կան, հանդիսականներուն աղաս կամքին ձգելով որ սպառէ:

Կը կարծուի որ այս միջոցը կը յաջողի, որովհետեւ հանդիսականները այդպիսի զուարթ պարագաներու մէջ պիտի համար անոնցէ սպառել, թէ՛ ի պատիւ հանդէսին եւ թէ ի նպաստ իրենց տեղական պէտքերուն:

3.— Քննադատները վարիչ պատուիրակին թոշակը բարձր կը դտնեն. թէեւ այս դանդարձ յայտնապէս նախանձի եւ թշնամութեան հետեւանք է, բայց քննենք:

Հ. Բ. Բ. Միութիւնը աղքատախնամ ընկերութիւն մը չէ, այլ համազային մէծ հաստատութիւն մը, որուն գործառնութիւնը կը հաւասարի շատ մը միջակ զբամատուններու, որոնց վարիչ տնօրէնները, առնուազն, Պ. Մալէդեանի առած թոշակին կրկնապատիկը կ'առնեն:

Միութիւնը մօտաւորապէս մէկ միջին ոսկիի հարստութիւն մը, եւ տարին 100,000 ոսկիի մօտ մուտք եւ ելք մը ունի: Նիւթեանի այս կարեւոր շարժումէն զատ մի քանի տասնեակ հաստատութիւններու վերին հսկողութիւնը, աշխարհի ամէն կողմերը ցիրուցան հայերուն կարերովը զբաղելու պարտականութիւնը, ընդարձակ թղթակցութիւն, խմբագրութիւն, հաշիւ եւ այլն, մանաւանդ ծանր պատասխանատուութիւն մը, այնպիսի պաշտօն մը որ ամէն մարդու չվատահութիւր: Այսպիսի ծանր աշխատութեան մը համար վճարուած թոշակը շատ չէ, ընդհակառակը քիչ է: Միւս կողմանէ պէտք չէ մոռնալ թէ Պ. Մալէդեան, ինքը չէ որ

Միութենէն խնդրեց այդ պաշտօնը, այլ Միութիւնն էր որ անոր դիմեց եւ ոլարտաղը զինքը որ՝ իր գործը, տունը տեղը ձգէ եւ դայ Բարիկ այդ պաշտօնին դլուխը անցնի, վասնդի երկար փորձառութեամբ դիտէր անոր կարողութիւնը եւ զիտէր թէ, ինչովէս կ'ըսեն անդիացիք, նա «իւր պաշտօնին յարմար անձն» էր: Եթէ վաղը ան իր պաշտօնը թողու, շատ դիւրին պիտի ըլլայ Մալէդեան մըն ալ գտնալ, ինչովէս չդտնուեցաւ ողբացեալ նախադահին թողած պարապը լեցնող մը:

4.— Կ'ըսեն թէ Միութիւնը աղդին կարիքներուն բաւականաչափ գոհացում չի տար, բայց ի՞նչովէս կ'ուղեն որ անոր վճարուած ճղճիմ անդամավճարներով, աշխարհիս մէկ ծայրէն միւսը թափառող կարօտեալներուն օգնութիւն հասցունէ. անիկա ոսկիի հանքեր կամ կառավարական վարկեր չունի:

Երբ աղդը դիտէ թէ հահագին կարիքներ կան դարմանելու, դիտէ թէ հաստատութիւն մը կայ որ անով կը զրադի եւ ամենայն վստահութեամբ այդ պաշտօնը կը կատարէ, ինչո՞ւ անոր բոլոր-տիքը չի հաւաքուիր եւ չի միացներ իր ուժերը:

Ինչո՞վ արդարացնել աղդին ամենաստուար մասին ցաւարի անտարբերութիւնը:

Ինչո՞վ, մանաւանդ, արդարացնել դաշնակցական աղդային-ներուն Միութեան դէմ ցոյց տուած թշնամութիւնը:

Ի՞նչովէս բացատրել այս կուսակցութեան անըմբունելի քաղաքականութիւնը, որով, հայ ըլլալով հանդերձ, կը հակառակի եւ կը քայքայէ ինչ որ օգտակար է հայուն:

Արդարեւ, աղդը, եթէ իր այժմու դժբախտ կացութեան մէջ ունի մխիթարական բան մը, այն ալ Բարեղործականի դոյութիւնն է:

Եթէ իր բնակայերէն վտարուած հայը վր յուսահատութեան մէջ քաջալերական բան մը եւ, իր աղդամական բան մը ունի, այն ալ հայտառանն է: Ա'րդ, դաշնակցական ը այս երկուքին ալ անհաջութչամին է: Ուրեմն ինչովէ՞ս

իրաւունք չտալ անոնց որ կ'ըսեն թէ «թուրքէն ետքը հայուն ամէնէն մէծ թշնամին Դաշնակցութիւնն է» կամ, «Դաշնակցութիւնը թուրքէն կաշառուած է»:

Ի՞նչ շահ կրնայ ունենալ հայ կուսակցութիւն մը, կործանելու այսպիսի հաստատութիւն մը որ բնաւ վնաս տուած չէ մէկու մը, այլ միայն բարեփ սիուած է ամէն կողմ:

Հիմա որ, արտասահման ապաստանով ազդին բեկորները, թուրքին ճանկերէն հեռու, ամէն դիւրութիւն ունին իրենց վէրքերը դարձանելու եւ քով քովի գալով սիրով եւ միաբանութեամբ եւ բացարձակ ազատութեամբ իրենց ապաղան պատրաստելու, ինչո՞ւ քէն եւ ատելութիւն սիուելով արդելք ըլլալ անոնց:

Այսօր Բարեգործականը չնորհիւ իր անձեռնմխելի դրամագլուխներուն, անքանդելի է այլեւ, բայց դժբախտաբար չկայ անառիկ բերդ մը որ ներսէն չառնուի, եւ զաշնակցականները այդ միջոցին դիմած են դայն քանդելու համար, այդ ալ չնորհիւ արդի վարիչներուն անհեռատեսութեան:

Միութեան արդի վարիչները չեն գիտեր թէ անոր հիմնարկութեան միջոցին ի՞նչ խորհրդակցութիւններ տեղի ունեցան այս մասին եւ ի՞նչպէս հեռու պահուեցաւ այդ տարրը Միութեան դործէն:

Ողբացեալ Հիմնադիրը չէր ուզեր պարզ ընկերութիւն մը կազմել: Ան իրեն սկզբունք առնելով ընդունուած ճշմարտութիւնը թէ «միութիւնը զօրութիւն» է, ուզեց հաւաքական գործունէկութեան օրինակը տալով կազմել նիւթական եւ բարոյական Միութիւն մը, խորհուրդ տալով իր աշխատակիցներուն որ սիրով եւ միաբանութեամբ վարեն Միութեան գործերը, կրկնելով իր սովորական «Եղբայր Ենք մենք»ը:

Որքան ժամանակ որ Միութեան վարիչները, հիմնադիրներու որոշման համաձայն գործեցին, անիկա խաղաղութեամբ յառաջադիմեց, բայց յետոյ, երբ վարչութեան գլուխը գտնուողները անխոհմութիւնը ունեցան «անխարական» ըլլալ եւ հիմնադիրներուն

որոշմանը հակառակ վարուիլ, այն վայրկեանէն խռովարար տարրը սկսաւ իր ոտքը ներս դնել, որով խանդարուեցաւ ներքին ներդաշնակութիւնը:

Ժամանակ է որ Միութեան վարիչները անդրադառնան իրենց սխալին, անաչառ մաքրագործում մը կատարելով Հաստատութեան մէջ, եւ այսուհետեւ ընտրեն իրենց պաշտօնեաները մի միայն Միութեան անդամներէն կամ համակիրներէն, որ իրենց բացարձակ իրաւունքն է, այլապէս, բերդը ներսէն տուած ըլլալու սոսկալի պատասխանատուութիւնը իրենց վրայ պիտի ծանրանայ:

Միութիւնը հիանալի դիրք մը ունի ի նպաստ իր բրոբականատին, 27 տարի, տասնեակ հազարաւորներու նպաստ բաշխելով: Սակայն ցաւալի է այսօր հաստատել թէ, վոխանակ այս առաւելութենէն օղուտ քաղելու եւ ի նշան երախտաղիտութեան մէծ թիւտով անդամներ շահելու, պարզապէս ըմբոստութիւն, ապերախտութիւն եւ ատելութիւն կը քաղէ, ինչ որ կը նշանակէ թէ ներքին վարակումը ծանրակշիռ հանգամանք մը առած է:

Մ. ԱՆԴՐԱՆԻԿԵԱՆ

Գահիրե



ՑԱՆԿ

	հջ
Երկու խօսք	3
Հայկական Բարեգ. Միութիւն	5
Դարձեալ Բարեգործականը	10
Զգիցողը բող գիտնայ	14
“Նախանձը” ահա հայուն ամենամեծ քենամին	16
Խղճի պարտի մը	22
Հայկ. Բարեգ. Ընդհ. Միութեան դեմ եղած բննադատուրիւնները	24



«Ազգային գրադարան»



NL0219824

42.675

GW

